


տեղ՝ տողին վերջը՝ կը գտնենք σάτρα (սատրա) բառը՝ թարգմանուած մեծ արքային (էջ. 332), յորմէ կը ծագի նաև սատրապա (satrapa) բառն, որ Արիստոտելի բնծայուած Յաղագս աշխարհի գործոյն մէջ (Գլ. 2.) կը մեկնուի գերի մեծի արքային (էջ 332):

Լա կրող շի տարակուսիր Հայոց միաբանակ լինելուն վրայ, և ազատ համարձակ երևնց քրիստոնեայ անունը կու տայ. բայց նոյնը « շեմ համարձակիր, կ'ըսէ, ընելու Սպանիացոց և Լուսիտանացոց համար՝ » (էջ. 356): Ով որ այդ բանին պատճառները շուտով չըմբռնէ, թող նորա գրքին մէջ ուրծնէ :

Ե. Տ Ե Զ Ա.

բան առ բան թարգմանելով. « Կ'տարէ զիս քոհրէս, ով կողմանորգ բնակն »: Ամբողջ հնդկերէն է, բայց է թագաւորի անունն. և այս անունն պահապանութիւնն կ'առաջնորդէ մեզ առ ին պարսկերէնն Khsayārsā. Ետունակելով բառախաղը կարելի է կարգալ քիչուտառ, « քոհրէսէս զիս կ'ուղարկէ՝ արդարև ոչ չար գո՞ն »: այսինքն՝ ապակով եղէք որ վատանեայի ո՞նձ մի եմ: Այսպէս անս Լա կրող պիտի տեսնէ որ իւր սատրապ, որոյ վրոյ վասակացիք էր՝ գողացուեր է:

1. Je n'oserais dire la même chose des Espagnols et des Portugais. (p. 356). պատճառն այն է՝ որ յիշեալ ազգերը կաթոլիկէ անուան ներքև՝ նորաչանդ Լա կրողի կրօնական համոզմանց արամազձապէս նահապառկ լամոզմանը ունէին:



ԻՌՐԸՐԴԱՍՈՒԹԻՒՆՔ



(Շար. տես. աստ. ԾԴ, յէջ 530)



ԵՂԻՇԷՆ ՈՒՆԷՆՊ ՕՏԱՐ ԱՂԻԹԻՐ



ՍԻՐ օրերը քննադատական ասպարէզն ընտրողաց համար հետեւելի նորսանութեանց առաջինն է՝ նախ խել անուլ քննելի գործն այն անձին ձեռքէն, ում կ'ընծայուէր, և ապա դատափետել զայն: Այդպէս Թ Հրապարակ կեաւ Տէրպօղոսեան ի սկզբան՝ « Եղիշէի պատմութեան աղբիւրն » անուն յօդուածովն *:

Նա գտեր էր « Հիւճեր », որոց համեմատ « սխալ է՝ Եղիշէի Վարդանանց պատմութիւնը 451 թուի պատերազմին մասնակցող անձին, Եղիշէին վերագրելը » Նրա հեղինակը ուչ ժամանակի պատմիչ է, և իւր ձեռին ունեցել է գրաւոր աղբիւր, որից « օգտուել է ** »: Իսկ ի մեզ այդ « Հիւճերն » յաւասթ բերած էին այս համոզումն, թէ ինքն Եղիշէն է իւր աղբիւր՝ գէթ այն մասանց մէջ՝ որոց վերայ խնդիր կը հանէր քննադատը: Այդոնք էին, առաջին՝ Եղիշէի և Ղազարայ երկրորդ դրուագի նախարարական ցանկերը. երկրորդ՝ ի Բիւզանդոնն յղուած պատգամաւորութիւնը. և երրորդ՝ աղուանից ուղարկուած օգնութիւնը:

Թէ՛ արդեօք յանուն Եղիշէի մեզ հասած

* Հանդէս ամս. 1893, թիւ Ի, 3, 4:
** Նոյնը հաստատեց ևս Հանդիսի խաղաղիք ծածու թուութեամբ մի, իրօտանուող ուրիշ անգամ ապացուցանելի զայն: Բայց քննադատն իւր զիւռնն այս սարի ուժեղացած կը թուի, (այս պատճառաւ յետուանցինց մինչ ասոր պատասխանն, իբրև այլ ևս երկրորդական խնդիր քննադատին համար), թէ եւ չէ բարբոսին նրամտարծ. նոր քննադատութեան մէջ զիս կը զբէ. « Եղիշէ, ով որ էլ լինի այդ անուան սակ ծածկուած »: Կամ « Եղիշէի պատմութեան հեղինակը »:

գործը նոյն պատմիքն է, կամ օտարի մի ձեռքն այլ չկայ անոր մէջ, մինք հոս նպատակ չունինք ոչ հաստատելու եւ ոչ ժխտելու բացէ ի բաց. այլ այս եւ յայրող զիտո մէջ պիտոյ շնանք միայն ցոյց տայ, թէ զայդ հաւատաւոր համար ցարդ կատարուած փորձերն անցոր են:

Ա. Տէրագոռոսեանի ընդհանուր տեսութիւնն առաջին խնդրոյն մէջ այս էր, թէ յիշեալ նախարարական ցանկերու մէջ կան չորս հանրականք, յորս երկու պատմիքն այլ բարձրական մի եւ նոյն կարգը կը պահեն. Ատոցմէ զատ Եղիշին ունի ուրիշ երկու սեպակական ցանկ եւս, եւ Ղազար ուրիշ երեք, որոց իւրաքանչիւր խմբի անհապ ոչ միայն իրարու մէջ չեն միարանիր, այլ եւ չեն համաձայնիր հանրականաց հետ: Ատոի կը հետեւեցնէ՝ թէ այդ ցանկերը զանազան աղբիւրներէ հանուած են. զի չէր կարող մի եւ նոյն պատմիքն այլ եւ այլ կարգեր յօրինելուստի եւ Եղիշին այլ ուշ գրուած է ինչպէս Փարպեցիին:

Նորա այդ հետեւութիւնը շատ խախտու է ըստ մեզ. եւ զայս հաստատելու համար հետեւիք ցանկերուն հետազոտութեանց, պահելով նոցա թուական դասաւորութիւնն ի քննադատէն*:

Չորս հանրականքն (թ. 1, 2, 3, 4) յիւրաքանչիւր ընդհանրապէս մի եւ նոյն կարգը կը պահեն նախարարաց մէջ, — միայն երրորդն զՎարդան իբր սպարապետ՝ ամենէն յառաջ յիշելով, ինչպէս կը դիտու է քննադատը: — Իսկ երրորդն եւ չորրորդ կը տարամային իրարու մէջ, մին զԳնունին յետոյ գտանելով քան զԳիմաքսեան՝ եւ միւսն յառաջ, ըստ երկու պատմչաց եւս**։ Մենք փոխանակ ըսելու՝ թէ այս անհամաձայնութիւնը պէտք է պատահական համարել, ի նկատի ունենալով չորս ցուցակի համաձայնութիւնը միւս դէպքերու՝, հարկ կը համարինք՝ որ երրորդը

դուրս հանուի միւս ձայնակիցներէն, — եւ ոչ չորրորդը, որովհետեւ ասոր կարգը կը հաստատեն Հինգերորդ ցանկն եւ ս. Սաահակայ գահնամակը՝. — խնդիրը մի կամ շատ կետով անմիաբանութեան վերայ չէ, այլ որ եւ է տարաձայնութեան. արդէն սեպակականաց ոմանք ի հանրականաց զարտուողութիւնն այլ այդչափ է:

Գալով Եղիշիի սեպակական ցանկերուն, մին (թիւ 8) համաձայն է հանրականաց առաջնոյն հետ (թ. 1), եւ կը զանազանի երկրորդէն՝ (թ. 2) իւր մէջ յետադասութեամբ Վահեուհայ քան զՊալուսի. երրորդէն՝ (թ. 3) Քալբերունեայ քան զԳնունի. չորրորդէն՝ (թ. 4) Արարունեայ (նոյն է՝ Կամարականի) քան զԱմատունի, եւ Գնունեայ քան զԻմաքսեան** եւ Աննաւցին, իսկ միւս սեպակականն (թ. 9), որ երկրորդ հանրականի հետ նոյն է ըստ անձանց, որ են կուսակիցք Վասակայ, մեծապէս կը տարբերի անորմէ ըստ կարգի. նոյնպէս եւ առաջին հանրականէն եւ նախորդ սեպակականէն (թ. 8):

Գալով եւ Փարպեցեայն սեպակականաց, երեքն այլ անմիաբան են թէ այլոց հետ եւ թէ իրարու՝ Սյունց հետ. զոր օրինակ, մին (թ. 5) հանրականաց առաջնէն կը խոտորի այտու, որ իւր մէջ Վահեուհին՝ Մոկացի, Ապահունի եւ Ամատունի տուճմբէ յառաջ է անցեր, եւ Աննաւցին՝ Ապալունի եւ Ամատունի տուճմբէ. կը խոտորի երկրորդէն, զի Վահեուհին կանխեր է քան զԱպահունին. երրորդէն, զի Գնունին կանխեր է քան զՊալուսի եւ Գիմաքսեան. չորրորդէն, զի Աննաւցին յառաջ է չորս տուճմբէ: Երկրորդ

* Տես ի Տեղագր. Այլարատոյ, յէջ 430. կամ ի Սոփ. 2, 433: Այդ զանազանի հաստատուած է Ե Վասակայ ձեռագ (Տեղագր. Այլարատ. 417, ծան.):

** Ութերորդ ցանկէ մէջ կը յիշուին երեք դիմաքսեանք, Թաթուլ, Հմայեակ եւ Գաբրիկ, առաջինն ուրիշ միջանկեալ տուճմբով բարձրացած զատուած յայտը: Ղազար զՀմայեակ կը կոչէ « Գիմի դիմաքսեանք » (126): Թերեւս այս խոսքն Տէրագոռոսեան զսա համարելով « նախարարութեան զուլեք », Թաթուլը կարգը կը լնէ ցանկէն: Բայց կը սխալու եւս. ս. Սահակայ զանձամահին մէջ կան դիմաքսեան քանք զանք. ապոյն զեւ Վարդանանց ժամանակ այլ կային. եւ Թաթուլ եւ Հմայեակ՝ Թերեւս եւ Գաբրիկ՝ զանազան տանց պետեր էին, առաջինն ակնի պատուաւոր, ըստ որում ցանկերու մէջ միշտ քան զանք զանք: Որոյ համար երեք ցուցակոց մէջ կուստու: Այդպէս ըստ զանձամահին բաժանուած էր եւ սարժունի տունն. որոյ համար երեք ցուցակոց մէջ եւս (թ. 4, 7, 9) գտաուած են աստիճանաւ ներշնչուով եւ Արարուն սարժունիք. երկուքն այլ իննիւով « Էշխան » (Փրպ. 221-2):

* Թիւ 1, 2, 3, 4 տես յԵ. 70, 127, 210, 342, եւ ի Ղ. 134, 193, 213, 255: — Թիւ 5, 6, 7 թ Ղ. 125, 185, 221: — Թիւ 8, 9 յԵ. 173, 160:

** Պետի բռնիք՝ թէ չորրորդն մէջ Ատոցմէ գնունի էրեւն Լուսուր՝ — եւ արդէն զանով ակնիք բարձր՝ — յառաջ է գրուած քան զԻմաքսեան, եւ երրորդն մէջ Վանս գնունի էրեւն Լուսուր՝ յետոյ քան զանունք, եթէ եւս Վանս յետադաս լիներ նա եւ քան զԱրսէն ընծային, որ Լուսուր էր եւ ունէր բաւական նշանաւոր դերք (Ե. 204), եւ գնունի էրեւն սեպակ՝ շատ վաղ էր քան զեւ. ապա յայտ է, թէ զինք նախադասուելու ժամանակ՝ ոչ անձին, այլ տունին աստիճանն է նկատուած. ինչպէս եւ ի թ. 8 Վահե. « գնդոյն »:

սեպհականը (թ. 6) կը զարտուղի երկրորդ
 Հանրականէն՝ նախագատութեամբ Պալուճուոյ
 քան զՎահեուճի: Երրորդ սեպհականն (թ. 7)
 առաջին եւ չորրորդ Հանրականներէն՝
 Անձեւացոյ քան զԱմատունի նախագատու-
 թեամբ: — Սեպհականքն իրարու մէջ ան-
 մարանք. զոր օրինակ, երկրորդը (թ. 6)
 նախորդէն՝ (թ. 5) Վահեուճուոյ քան զԱր-
 շարունի, Գիւմրասեան* եւ Պալուճի յե-
 տազատութեամբ. եւ երրորդը (թ. 7) յա-
 ռաշոյն՝ (թ. 5) Արշարունուոյ քան զԱնձե-
 վացի կանխելովն: Ղազարայ եւ Եղիշէի սեպ-
 հականքը կը Հակառակին նա եւ իրարու:

Այդ Համեմատութիւնէն կը տեսնուի, թէ
 զազարեանքն այնչափ կը տարածայնեն իրա-
 րու եւ Հանրականաց մէջ (տես մանաւանդ
 թ. 5), որպէս եղիշեանք: Սակայն զազա-
 րեանցի ի Հանրականաց ունեցած տարածա-
 նութիւնքն՝ ըստ Տէրպօղոսեանի «բացատրիկ
 դէպքեր» են: Երայնպէս «բացատրութիւն» կը
 կայծանն եղեր անոնց իրարու մէջ զանազա-
 նութիւնքն, եւ «անվիճելի» կերպով «միա-
 ձայն» են միմեանց. եւ ազոնց «փոխադարձ
 Համաձայնութիւնը, կ'ըսէ, մի զօրեզ Հիւճ
 պիտի ընդունուի (Փարպեցոյն) նչգրտապա-
 սում պատմագրութեան, օրից՝ ինչպէս տե-
 սանք՝ Եղիշէն Հեռու է»: Թէ ինչո՞ւ այդ
 խտրութիւնը կը զնէ երկու պատմաց ցան-
 կերու մէջ, պատճառն իւր կանգն է. այգպէս
 կ'ախորժէ, եւ այգպէս կը գատի: Աժժմ
 լսելք եւ իւր Հետեւութիւնքը:

Պատշին, «չորս ընդհանուր ցանկը եւ
 յատկանա ցանկերը տարբեր Հեղինակների
 զօրծեր են», եւ Եղիշէի խմբագրիչն եւ Ղա-
 զար մի եւ նոյն պրուստ աղբերէ առած են
 Հանրականքը: Երկրորդ, «Եղիշէի յատկա-
 կան ցանկերի Հեղինակը Ե զարի պատմու-
 թեան անտեղեակ անձն է եւ պատմական
 ֆակտերը յեղաշրջող պատմիչ», եւ Վարդա-
 նանց պատերազմէն ոչ, ըստ որում այդ
 ցանկերն ոչ Հանրականաց Հետ ա ոչ իրարու
 մէջ ունին աւագութեան կարգի միօրինա-
 կութիւն: Երրորդ, «Ղազարի յատկական

ցանկերի Հեղինակը Համեմատաբար աւելի
 ծանօթ է Ե զարի», եւ պատերազմին ա-
 լելի մաս, ըստ որում երեք ցանկն այլ Հա-
 մաձայն են միմեանց, եւ նոցա մին (թ. 6)
 նա եւ Հանրականաց Հետ:

Այդ Հետեւութիւնք խորհրդածել կու տան
 մեզ: Հանրական եւ սեպհական ցանկերուն
 այլ եւ այլ (երեք) աղբիւրներ զնելու պատ-
 ճառն է այդ երեք խմբից մէջ եղած տարա-
 ձայնութիւնն: Ընդունելով զայդ առ վայր մի
 իրեր բառական փաստ, Հետեւաբար սեպ-
 հականաց իրարու մէջ տարածայնութիւնն այլ
 հարկ է իրեն նշան Համարել անոնց իւրա-
 քանչիւրին եւս զանազան աղբիւրներէ Հա-
 նուած լինելուն: Այսու Եղիշէ եւ Ղազար
 երեք Հանրականաց Համար (թ. 1, 2, 4) ու-
 նեցած պիտի լինին մի աղբիւր, աղբիւր
 մ'այլ միւս Հանրականի Համար (թ. 3), ա-
 ռաջինն ուրիշ երկու աղբիւր եւս իւր սեպ-
 հականաց Համար, եւ երկրորդն ուրիշ երկու
 կամ երեք՝ իւր սեպհականաց Համար. եւ
 բոլորն ի միասին եօրն աղբիւր: Քննադա-
 տին լոկ երեք աղբիւր զնեն Հակառակ է
 իւր Հիման: Եւ որովհետեւ սեպհականաց
 աղբերքն ուշ ժամանակն են ըստ իւր երկ-
 րորդ եւ երրորդ Հետեւութեանց, Հարկ աւե-
 Հրաժեշտ է անոնց եւս ուրիշ աղբիւրներ զնել,
 — ապա կ'է ոչ, անոնց Հեղինակք առանց
 տեղ մի կարողալու կամ լսելու ի'նչպէս կըր-
 նային իմանալ թէ այս ինչ նախաբարք այն
 ինչ զօրծի մէջ են գտուեր, եւ այլն, — մին-
 չեւ Հասնիքը Վարդանանց պատերազմն. ող-
 բիւրք, որոց ոչ լիճ եւ ոչ ծով կը բաւէ:

Մեր տեսութիւնն այդ ցանկերու մասին
 ուրիշ է: — Հանրականաց եւ սեպհականաց
 վերայ խօսիւք զատ գատ:

Որովհետեւ երկու պատմաց Համաձայնու-
 թիւնք չորս Հանրականաց մէջ դժուարաւ
 կրնայ իրարմէ անկախ յառաջ եկած լինել,
 հոս այն իրաւամբ՝ որով Տէրպօղոսեան եր-
 րորդ աղբիւր մի Վեճէ զնել անոնց, կրնանք
 մենք երկու պատմաց մին միւսոյն աղբիւր
 Համարել՝ առանց երրորդի մի: Եւ յիւրաքի,
 նոցա մին միւսէն առած լինելուն յայտնի
 փաստը կը գտնենք նոյն իսկ երրորդ Հա-
 րականի մէջ. Եղիշէի քով այդ կը զանազա-
 նէր չորրորդ Հանրականէն եւ երկու սեպհա-
 կաններէ՝ (թ. 5, 8) Քնուճուոյ ընդ գիւմրա-
 սեան տեղափոխութեամբ. նոյն ցանկը մի եւ
 նոյն զանազանութիւնն ունի եւ Ղազարայ
 քով. ուրեմն մին միւսէն օրինակած է զայն:
 Յոռի շրջան կը լինէր Համարել թէ էր եր-
 րորդ անձինք զօրծ են յիշեալ երկու Հա-
 րականքն իրենց զանազանութեամբ Հանդերձ,
 եւ Եղիշէ եւ Փարպեցի այդ անձնն առած

* Հոս եւ՝ (թ. 6) ինչպէս ուժեղորոշէ մէջ (տես
 ի նախորդ ծան.) կը յիշուի երկու զմտացանկն՝
 Թաթուոյ եւ Հմայեակ, զորս իրարմէ կը զատէ Պալու-
 ճին: Տէրպօղոսեան նոյն սխալ կամոզմամբ կը շնչէ
 Թաթուոյ կարգը, որպէս զԳիւմրասեանն յետ Պալուճու-
 ոյ ընկելով, ցանկն այդ կ'հասով կամայայտի նախորդ
 սեպհականին հետ (թ. 8): Եւ բոլորովին կամայայտելու
 համար՝ երկրորդն (թ. 6) կը շնչէ եւ զՎահեուճի
 իրեն սխալամբ յիշուած հոգ. բայց մենք այս պարզ
 տեղամանատութեամբ զո՞ւ չենք լինիւր. այս մասին
 պիտի խօսիւք յէջ 13-6:

են զայն նոյն Հանգամանօք. այդ առանց փաստի չի կրնար հաստատուիլ:

Իսկ թէ երկու պատմիչներէն ո՞վ միտոյն աղբիւր է եղեր, զայդ նոյն իսկ քննադատին ձեռնարկութեամբ ցոյց կու տանք մեկը: Եւ կ'ընդունի՝ — ըստ որում չի մերժեր՝ ինչպէս կ'ընէ սեպհականաց նկատմամբ, — թէ չորս Հանրական ցանկերը Վարդանանց ժամանակակից գործեր են. եւ յօդուածին վերջը Հարկ կը Համարի զնել Եղիշէի «Իսկուական յիշատակարան» մի, որոյ վերայ յետոյ շինուեր է այժմեան գիրքը: Այսպիսի խրմբազտութիւն մի ստոյգ կ'ատարելով Հանդերձ, պէտք է խորհրդածել՝ թէ նախնական «յիշատակարանը» բնականապէս առանց նախարարական անուանց չէր լիներ. ուստի եւ պատշաճ կը թուի, որ Հանրականքն՝ որ այդ յիշատակարանին ժամանակակից կը Համարուին, նոյն իսկ աղբուր սեպհականութիւն եղած լինին: Եւ արդէն Տէրպօզոսեան տեղ մի իբրև թէ կը սկսի «ստուգել այն կարծիքը՝ թէ Եղիշէն է այն ցանկերի Հեղինակը». եւ այս միշտ ստոյգ է. թէ պէտս այժմեանը լինի Եղիշէի գործ, թէպէտ այլ անձանս՞ք գրուած մի:

Գանջ սեպհականաց: Ընդունելով իսկ ասոնց լոկ երկու աղբիւր ըստ քննադատին՝ եւ ոչ աւելի, մենք կը խորհրդածենք. եթէ ասոնց Հեղինակ կրցեր են իրենց կողմանէ առաջուրեւ զանազան կարգեր յօրինել, Հետևաբար կարելի կը առնա՞յ որ նոյն կարգերը կազմած լինին նոյն ինքն Եղիշէ եւ Ղազար. որով եւ քննադատին ասոր հակառակ կարծիքն ոչ մի Հաստատութիւն չի ունենար: Բայց մենք ներքին փաստ եւս ունինք իւր զէմ: Յառաջ յիշեցինք՝ թէ երկրորդ Հանրական ցանկն եւ Եղիշէի երկրորդ սեպհականը (Թ. 9) մի եւ նոյն անձինքը կը բովանդակեն, որ են թեկնածուք Վասակայ. ուրի՞նչ նոյն ցանկը կը Համարուին, եւ կարգն է միայն տարբեր: Արդ, կարգի տարբերութեան Համար կարծելը՝ թէ աղտնք զանազան աղբիւրներէ հանուած են, նոյն է՝ թէ տեղ մի գրուած տեսնելով՝ զոր օրինակ «Սարգիս, Եփրեմ եւ Եսայի», եւ նոյն գրոց մէջ այլուր՝ «Եփրեմ», Սարգիս եւ Եսայի», Համարինք՝ թէ այդ անուանքը երկու զանազան տեղերէ քաղած է այդ գրոց Հեղինակը: Այլ եւ չենք հակականար, թէ նոյն նախարարը թէպէտ տարբեր կարգով. բայց մի եւ նոյն գործոց եւ պայմանի (սիւնեցոյն կուսակցութեան) մէջ ներկայացնողն ինչպէս «Ե Գարի պատմութեան անտեղեակ» եւ «պատմական Ֆակտերը յեղաշրջող» կը լինի: — Կմանապէս՝ նոյն ցանկն է չորրորդ

Հանրականն եւ Ղազարայ երրորդ սեպհականը (Թ. 7), վերջինս Համառօտութիւն նախորդին: Արդ, փոխանակ սեպհականը Փարպեցոյն ձեռք կազմուած Համարելու հանրականն է, զայն օտար աղբիւրէ մի առած կարծելը՝ նոյնպէս զուրկ է Հաստատութենէ: Յիրաւի կան այդ սեպհականի մէջ երեք անձինք, որոց պէտք է ուրիշ աղբիւր մի գնել, զի չկան Հանրականի մէջ. բայց մենք պիտի տեսնենք՝ թէ այդ նոր անձինք եկամուտ են սեպհականին մէջ՝ յետ Ղազարայ:

Աւստի՞ առ Հասարակ սեպհականաց փոխանակ երկու, կամ աւելի ճիշդ՝ իւրաքանչիւրին մի մի (Հինգ) օտար աղբիւր գնելու, կարելի կը կարծենք մեկնել զանոնք, մասամբ՝ մի եւ նոյն Հեղինակին՝ միօրինակութիւն չպակելով, եւ մասամբ՝ գրաչափոց աշուտամբ: Փորձենք զայդ ցոյց տալ, նախ պարզելով ակնարկ մի նախարարաց նոյն ժամանակի բարձական դասաւորութեան վերայ, յորմէ կը կախուի առաջին կտոր:

Մեր իշխանաց աւազուրթեան կարգն ի սկզբանէ միտ փոփոխութեան մէջ է եղեր (Խոր. Գ, ԽԳ, ԽԸ, ՄԱ, ԿԵ): Միտրովպ եւ լէյ կ'աւանդէ Հեղ մեծին Ներսիսի ի ձեռն թ Արշակայ Հաստատած կարգը (Սով. Գ, 32), որ չի Համաձայնիր ս. Սահակայ զաշնամակին Հետ. բայց մեզ վերջին Հաստատութիւնն է Հարկաւոր: Արդ, թէ այն մինչեւ Վարդանանց օրերն անխախտ չից կամ ոչ, քննելի է. Եղիշէի խօսքը՝ թէ Յազարու 44) ին՝ * պատրէր «գոմանս պատուովք եւ իշխանութեամբք մեծամեծօք» (30), զոր Տէրպօզոսեան մէջ կը բերէ, յայտնի չի ցուցներ բարձի փոփոխումն, այլ զուցէ՛ այդ ժամանակ տուաւ Վասակայ մարզպանութիւն, որ անձնական պատիւ էր եւ ոչ տոնմային: Իսկ սրուանձտեան Գարեգին Համար ըսածը, թէ աներկիւղ պատասխանին պատճառաւ արքայն «Հանեալ ի բաց գտէրութիւնն ի նմանէ» (24), — զի «Նախարար» էր (22), — կը նշանակէ՝ թէ տո՛ւմի զլիաւորութենէ զրկեց զնա, եւ ոչ թէ տո՛ւմի նրաաւացոյց. այնպէ՛ս որ թէպէտ նա Աւարայրի մէջ էր ** (Եղ.

* «Ի չորրորդ ամին... իւրոյ տէրութեան» (Եղ. 30):

** Յազարի կամարակ պատասխանոց Գարեգինի ազգատուն չի գնել Եղիշէ. եւ կը յաւելու՝ թէ «զերկեալ մի առուս է շարքարանս, եւ... ընկալաւ զվճիռ մուս» (24): 2. Զամեան ի Պատմ. Կոյց (ճ. Բ, 19, 460) նոյն կը կամարէ զնա է Եւսարջան ընկած համարուն սրուանձտեանի Հետ, ըստ որում Եղիշէ կը կուէ զվերջին «յառաջադէ» . իբր թէ յառաջ զան զայլ նախատակներս արդէն շարքարուած ի Տիգրան:

210, Ղզ. 213), այլ Խուրս էր նոցա տոհմին ներկայացուցիչ* (Եղ. 174): Կայ եւ այս, որ երբ նախարարք ի Տիրոն 449ին մերժեցին Քաղկեդոնի առաջարկը, նա հրամայեց՝ զանոնք «հանել մեծաւ անարգանք յերեսաց իւրոց» (Եղ. 80). սակայն յիտ կեղծ ուրացութեան «վերստին ամենեցուն զպատիւս եւ զգաւս նորոգէր» (84): Այսպէս այդ վկայութիւնք դեռ չեն ցուցնուր սահակեան զաշնամակին փոփոխութիւն. ուստի երկու պատմիչաց ցանկերու մէջ փնդռենք զայն:

Եղիշէի եւ Ղազարայ համաձայնութիւնը չորս հանրականաց մէջ՝ նշան է, թէ անոնք ժամանակաւ խանգարումն չեն կրած. եւ ահա այդ բոլոր ցանկերն — ինչպէս եւ սեպհականք — անհամաձայն են զաշնամակին: Եթէ չորսը կազմուած համարինք նոյն ժամանակի աւագութեան կարգին համեմատ, պէտք է ըսել՝ թէ զաշնամակի կարգի արդէն փոխուած էր: Սակայն տեսանք՝ որ երրորդն հակառակ է չորրորդին մի կետով, եւ երկուքն այլ միւս հանրականաց հետ գործ են մի եւ նոյն գրչի, Եղիշեայ: Այլա յայտնի է՝ թէ անոնց հեղինակն ամէն նախարարութեանց աւագութեան ճիշդ կարգին էէ հետեւած, ուստի եւ չէ չանցանք եւ չէր իսկ կարծիք մի եւ նոյն ազատ զատուութիւնը պահել բոլոր ցանկերու մէջ, թէ հանրականաց եւ թէ սեպհականաց, ըսյց եթէ երկուց կամ երկոց մէջ, ինչպէս են երբեք հանրականք, եւ այն՝ դիպուածով իմն: — Տէրպողոսեան ինքնին կը խոստովանի՝ որ «մենք որոշակի չենք կարող ստել, թէ Եղիշէի ցուցակները անպատճառ 440-453 թիւը կատարուած փոփոխութիւններն են ներկայցնում» . եւ ահա իբրեւ թէ հանրականաց կարգն օրինական ինէր եւ յատուկ նոյն դարուն, Եղիշէի սեպհականքն անոնց կախարակելուն համար վճռեց՝ թէ ասոնց հեղինակը զատ, հեռի ի Վարդանանց, եւ «Ե դարի պատմութեան անտեղեկակ» պատմիչ է: Թէ՛ որչափ զօրութիւն ունի այդ վճիռ, ինքնին յայտնի է: Սոս՝ նկատմամբ Եղիշէի սեպհականաց: Գալով զազարեանց, անոնք եւս չունին զաշնամակի կարգը: Իսկ թէ արդեօք Փար-

պեցույ պատմագրութեան ժամանակ կար բարձական նոր կարգ, եւ իւր սեպհականքն ըստ այնմ են յօրինուած, այդ եւս չի հաստատուիր: Արդտեւ նոյն պատմիչ Պերզէ կը կարգանք, թէ անարգ մարդիկ Քերզէն «զատնուտեութիւնն գնանալ ուրացութեամբ, ... որոց ոմանք ի լեւնախոյզ աւագակաց» (335), եւ Վաշան մամիկոնեան կ'ըսէր առ Միհրան՝ թէ «գլխտիւնս առ լաւս ունիք եւ զլաւն յիտ տանիք» (423, 417, 9), սակայն Վաշանայ նուաճման ժամանակ Վաշար ուխտագաւտից զահերը նորոգեց վերջապէս* (536-8). եւ Ղազար եթէ ուզէր իւր ցանկերն ըստ բարձական կարգի կազմել, իւր ժամանակի կարգին համեմատ պիտի յօրինէր: Այդ կարգի վերայ եթէ այլ կետով չենք կարող հաստատուն բան մի ըսել, զի այս յայտնի է թէ Վաղարշ արժորուեստց առհմի նորոգումն առ ի կախ թողուց «վայր մի, դի գիտասցեն մարդիկն՝ որ ի սոռհմէն են, սպաս ինչ արժանաւարարպէս ցուցանել առ մեզ, ... հայեսցուք սպա եւ մեք յարժանն» (538), այս զայմանի կատարման համար՝ ըստ երեւուելի ըստ բնական ժամանակ կը պահանջուէր. եւ Ղազար, որ Վաշանայ նուաճանէն ոչ շատ ուշ պատմագրեց** և իւր առաջին սեպհականի մէջ (Բ. 5) զԱրժարեանին յետ Միւնեցույն գաւառ է ըստ զաշնամակին, ուրիշ պատուաւոր տոհմերէ վեր. այսպէս եւ երրորդ սեպհականի մէջ՝ Ապա յայտնի է, թէ Վարդանանց շրջանի վերայ գրեով ուզեր է նոյն ժամանակի կարգը պահել այդ կետի մէջ, ինչպէս ուղիղ բանը կը թելադրէր: Եթէ պէտ է իւր պատմագրութեան ժամանակ արժորուեստց գաւն արդէն նորոգուած իսկ համարինք, այդ եւ բոլոր տոհմից նորոգութիւնը պիտի լինէր դարձեալ ըստ նախկին

* Արզէն Պերզէ սնկարդ զանափոխութեանց լեզուած մեր ազն, որ կը շարժէր միշտ ուխտագաւտից ձեռք եւ ազնեցութեամբ, ինչպէս կը գտամք Ղազար: Մինչեւ աղա՞մ իրեն ուխտագաւտը «ստուարեանի իշխան աշտարակեան սրենեաց» զհաստարակն թաքտէն (571) նախակալ ուրացող Գռչիտնի՝ «սրենեաց տեսան», եւ կամայ արջայից արջայի՝ յորմէ սպառտմբած էին: ** Ն. Բիւզանդացի Վաշանայ մարզպանութիւնը կը զնէ յամի 485. եւ նկատելով Փրզ. յատուցանելին այս խօսքը, թէ նա «բազում եւ անհամար ուղղութեանց աշխարհիկ նայոց ի ժամանակս իշխանութեան իւրոյ եղեւ արարող անձամբ» (8), պատմագրութիւնը կը զնէ «զունէ 4-5 տարե յետոյ մարզպանութեան Վաշանայ, ... յամն 490-491» (Լուսնայ. Ա տարի: Բ շէրք, 827), որ ըստ մեզ յետ երեք տարւոյ եւս ըսական է:

Մենք եւս նամատ ենք այդ մեկնութեան. նուաճական է՝ որ դեռ լինուած ազատեցու ի բանուէ կեղծ ուրացութեամբ նախարարաց, որք զնացին ի Պարսկաստան՝ նոն զտուողները «փրկել ի մեծամեծ նարտածոցն» (Եղ. 72). ըսյց նա առաջին պատուէն զուրի մայ: * Այդ վերջին կէտն ընդ երկրացութեամբ է Խուրսի տեսուած եւ տունի նա, ինչպէս պիտի տեսնենք նուաճակ 14 էջի մէջ:

կարգին, այն է գահնամակին, քանի որ ուրիշ կարգ անկայտ է մեզ: Այլա և իւր սեպականացն օրեք ուրեք խոտորումն գահնամակն՝ պէտք է մեկնել մտամար այն սպասութեամբ, որով վարեր է Եղիշէ: Այսուհետեւ անցնինք գրչագրաց համեմատութեան:

Ստուգելու համար՝ թէ երկու պատմաց սեպականք բաց ի հնդկնական պատթեանէն՝ կրած են նա և գրչագրական փոփոխութիւններ՝ թէ ոչ, կը պակասին մեզ նոցա գործած խնդրագիրք. և նորագոյնն ոչ մի լոյս չեն տար: Բայց այլ և այլ տեղեր ունինք Եղիշէի հատակտորներ, որք իրենց անսովոր ընթերցուածովք մի և նոյն պաշտօնը կը մատուցանեն մեզ փոքր ի շատէ: Այսպէս, մեր գրչագրատան մէջ կան երկու հատընտիրք. մին (թիւ 17) յամին ՈՂԳ (1224) գրուածը, զոր կը կոչենք Ա, և միւսն (թ. 985) անթուական, զոր կ'անուանենք Բ. նոյնպէս երկու տպագիր օրինակներ (թ. 9 և 19) սրբագրած երկու պարսեան գրչագրաց վերայ՝ թուականքը մեզ անկայտ, զորս կը կոչենք Գ և Դ. հաւորտոր մ'այլ (թ. 1117) անթուական՝ բայց նորագոյն, այս եւս Ե:

Արձոց բովանդակութիւնն այս է: Ա ունի Եղիշէի Ե, զ, է և ը յեղանակներն անթեքրի՝ ցվերջ նահատակութեան Ղեւնորեանց. հետեւաբար իւր մէջ կան նախարարաց ութերորդ և երրորդ ցանկերը: Բ ունի զ յեղանակին մի մասն, սպկաս ի սկզբան, որով ունի միայն երրորդ ցանկը: Գ և Դ ունին սրբագրուած լոկ է, զ և ը յեղանակները, ցվերջ նահատ. Ղեւ. ուրեմն և նոյն երկու ցանկերը. — այս երկուց բովանդակութեանն յայտնի կը լինի՝ թէ իրենք եւս ի հաւորտարաց են սրբագրած*. — վերջապէս Ե ունի Ե և զ յեղանակներն համեմատուած, և զարձեւել նոյն ցանկերը:

Արդ, կարգալով այդ ցանկերն առաջինը (թ. 8), կը տեսնենք՝ որ Ա, Գ և Դ Վարսակ պարտն և զՎասան ամասունի իրարու տեղ են փոխած. նոյնպէս ըրած է Գ զՎարտն սահառունի և զՀմայեակ դիմաքսեան. երկու դէպքն այլ Հակառակ միւս գրչագրաց և տպագրաց. սակայն առաջինն համաձայն գահնամակին և հնդկերորդ ցանկին (թ. 5), ուրեմն ուղղագոյնն քան այժմեան կարգը. իսկ երկրորդ դէպքն անհամաձայն գահնամակին: Ա բնաւ չունի զՎարտն և զՀմայեակ. իսկ Գ միայն զՀմայեակ չունի, և Ե զՎարդիկ դիմաքսեան: Ա, Գ

* Պարսեան զբառաց Թուրքն են 46 և 47. և Երթը չէ յերևած:

և Դ զԽուրս սրուանձտեան կը կոչեն Խոսարով (այսպէս և Ե) ընձտացի կամ ընձտացի, որ և. Դերսիսի ցուցակին մէջ առանձին տոճճ է՝ Անձտայաք, յունեն Անձիտ գահաւոր (Բուզ. Ղ. 2.), որ և Հանձիթ (Խոր. աշխրհ. և այլն):

Կարգալով միւս ցանկը (թ. 3), կը տեսնենք՝ որ Ա, Բ, Գ և Դ զՏանատ ցնթուելի և զՀմայեակ դիմաքսեան իրարու տեղ են դրած՝ Հակառակ սովորական օրինակաց և գահնամակին. Եւոյն չորսը նա և չունին բնաւ զԴերսիսեք քաջբերունի և նորա եօթն զինուորները: Այդ տեղափոխութիւնը և պակասն Ա օրինակի 1224 թուականէն այլ յառա է. Ե. Ենորհային (ԺԲ դարուն) Վարդանանց Կորսահայ շարականի մէջ Հեւ տեւելով Եղիշէի, — որոյ վկայ են նոյն պատմին Աւարայրի նահատակաց տուած մակդիրքը, քաջն Վարդան, քարնապալիս Տաւառտ և այլն, որ կան այդ շարականի մէջ, — զՀմայեակ յառա՛վ կ'երգէ քան զՏանատ, և զԴերսիսեք չի ճանաչեր բնաւ. որով յայտնի է՝ թէ մեր չորից նման գրչագիր մ'էր կամ էին իւրքն այլ*: Եւոյն ցանկի մէջ Ա, Գ և Դ կը կոչեն զԱրտն անձեացի կամ անձաացի, և Բ անձորացի (գրչագրի սխալ), փոխանակ ընծայեաց*: Թող ուրիշ երկրորդական զանազանութիւնք**:

* Բայց Երեւն իւր եօթամբ անտարակոյս անկերց մէջ էր. զի Եղիշէ նոն « Բն » նախարար կը զնէ և նոցա սեպական և երկերիւր ութսուն և եթէ արտասակք » (211) Ա. Բ և Դ չունին « Բն » քառը. բայց անփոփոխ ունին զԵնուրաց զումարը, որոյ և ընդհանուր Վարդանանց « հազար երեսուն և վեց » հաստատուն զումարին լրման համար Հարկուր են ներսեւեակը. ուրեմն սոցա սխալմամբ զուրս և են ընկած: Չնոյնս և Տանատայ և Հմայեակայ այժմեան կարգն ունին մեր Ե օրինակը. կոնթրերի նրատարակած մազաթիթ պատուան, որոյ մասին պետի խօսիք նտեւեակ զԵրեւն մէջ, և Փայազիցի: Ենորհային իւր Վեպատուութեան մէջ « Եղիշէի տառին » նա չէ յիշած զՎարդը՝ բերեւ պատմիչ Վարդանանց. որ Եւան է՝ թէ կամ չէ կարգացած զայն, և կամ նորա յԵղիշեակ զանազանութիւնքն չէ ընդունած. բայց Վեպուայեաւաւոր անուան և շրջանի վերայ եւս լուտութեամբ անցնին ունիլ առաջինը կը հաստատուի:

** Եւոյն օրինակց յառա՛վ երկու անգամ ընծայուած կամ ընծայի կը կոչեն զԱրտն, և նոս միայն տարբեր. առաջինը կը հաստատանն սոց ցանկի մէջ եւս՝ Ե օր. և կոնթրերի պատուակին և Ղազար. ուստի յայտնի սխալ է ոչնչացնի:

*** Չոր օրինակ. նոյն ցանկերու առաջինն մէջ Ա ունի Մերքաբուեւ, Գ, Դ, Ե Մերքաբուեւ, (այսպէս երբեմն և Եղ. օրինակը, և Թովմ. սրբն.): Ա, Գ, Դ քնթուելի: Ա, Դ շահապալու, (այսպէս և. Երեւն.

Այս համեմատութենէն տեսնուեցաւ թէ այլ եւ այլ ժամանակներ որպիսի՛ յեղափոխութիւն եկեր է Եղիշէի մէջ յիշեալ երկու ցանկերու վերայ. թէպէտ գրչագրական՝ եւ ոչ օտար ձեռին փոփոխութիւնք, բայց նշաւ նաւարք. այնպէս՝ որ թէպէտ բարձր այլ ուղիղ չեն, բայց ահա առաջին ցանկը (թ. 8) ուղղեցին մի կետով: Երկուքը միայն ունին չին օրինակներ*, եւ երկուքն այլ փոփոխուած կը գտնենք. ապա յայտնի է թէ նոյն միտակներն են թարկուած պիտի լինին եւ միւս ցանկերն՝ որոց նոյնպիսի չին օրինակներ չկան: Արդ, եթէ գրչագրի խանգարեր են Եղիշէի ցանկերը, իրաւացի է հետեւեցնել՝ թէ նորա սեպակականքն ի սկզբան աւելի մօտ էին հանրականաց քան այժմ:

Աւարդարեւ երկրորդ հանրականի եւ նորա երկրորդ սեպակականի մէջ (թ. 9) — որ նոյն ցանկն էին — ստեղծած կարգի մեծ զանազանութիւնը՝ պատմչին ազատութեան չինք կարող ընծայել. նա սովորութիւն ունի հանրականաց եւ իւր առաջին սեպակականի մէջ գէթ աւագագոյն տողմերն յաւալը դնել քան զայլոք. եւ մինչդեռ երկրորդ հանրականին մէջ զիսգրատունին առաջին կարգի մէջ դրած էր, նոյն տողմը միւս ցանկի մէջ (թ. 9) չարձար է գրուած, յետ խորհրդատունաց եւ վահեւուունչի. եւ Ամատունին՝ որ միւս ցանկերու մէջ բաւական բարձր է, հոս ամենէն

յետոյ դատուած է: Երկրորդին յետնութեան պատճառն այն է, որ Մանէն ամատունին գտնուող էր. ուստի նախարարներէն վայր պիտի ընկներ. ուստի որդէն հանրականին մէջ եւս լռեցան յետագատուած է՝ զգագուուս ոմանս յայլմէ տողմէ՝ (Եղ. 127) քաջատուութեան ներքոյ. բայց քաղաքատունի Տիրոց ձիւխանի՝ ստեղծութիւնն՝ յայտնի սխալ ամարեի է գրչագրաց:

Ժամանակը Վարդարայ սեպակական ցանկերու եւս չէ խնայած: Չայս հաստատուելու համար՝ ինչպէս ըսինք մեր ձեռքը աննայ չին գրչ. օրինակներ չկան: Արդարեւ ունիք մագաղակեայ չին պատու մի, միջակ երկաթագրով. որ ուղղագրութեան կանոններէն թուի գրուած ոչ յայս կոյս քան ժի կար. բայց ազոր բովանդակութիւնն է մեր ինչդոյն համար անկարելոք երկու կոտորներ, որոց զանազանութիւնը թէպէտ ընտրիք, բայց տառակերպ կամ բառակերպ են եւ ոչ ինչ աւելի*: Աւելիք եւ երկու տպ. օրինակներ՝ յորս երկու գրչագրերէ սրբագրուած է ս. Սահակայ տեսիլը միայն, եւ ունին բազմաթիւ եւ երբեմն բառական նշանաւոր զանազանութիւններ: Կա եւ յառաջաբանին, ամբողջ պատմութեան եւ թղթոյն տպագրութեանց մէջ — ի յառաջաբանին՝ այս տարի առանձին յօդուածով եւ** — ցոյց տրուած են տեղիք, որ յայտնապէս խանգարուած են կամ կըրնաւորուած: Սակայն այս բոլորը դեռ չեն հաւատարմութիւն իսնկերու խանգարումն. եւ զայս մենք պիտի շննանք ապացուցանել այժմ:

Փարպեցոյ երկրորդ սեպակականի մէջ (թ. 6), յորում կը նշանակուին նիդակակիցք վարդանայ, եւ նորա հետ յարգական կերթան, կը տեսնենք նա եւ զվահեւուունին Գիւտ, որ թէ ըստ Եղիշէի (127, 160) եւ թէ ըստ նոյն ինքն Ղազարայ՝ (195) կուտակիլ եւ

ցուցալը), Գ շարքապան, Ի շախուսապետ: Գ գուռքի վահեւան՝ փոխանակ վահեւուուաց: Ա. Գ քովանք՝ փոխ. քովանքն: Գ առաջատունիք: Ի պիւղպոցերն՝ փոխ. ակեպոցն: — Երկրորդ ցանկին մէջ Ա, Բ, Գ Արուսեանայ: Ա, Բ, Գ, Դ Վարդանայ նետ « Կարիք էրեւան եւ երեք » ընկածները կը գրեն « Կարիք յեւան եւ երեք ». Արուսեան « յեւան եւ եւթն » « դաս եւ եւթն », ասմկական կարգ (փոխ. եւթնեւասան), որ յայտնի կը ցուցնէ քառի փոփոխումը. Հմայեկայ « քանն եւ երկու » լով « քանն » Սակայն այս բնուց եւ միւս անկեղց գումարը չեն անձր ընդհանուր « երկերքը ութնուս եւ եւթն » անփոփոքը գումարը. ինչպէս եւ Ի՝ Տոճնայայ նետ « ինն եւ տասն » ընկածները զնկուց « քանն », մի նորի աւելի կը լինի ընդհանուր գումարէն. եւ նետաբար բարձր այլ սխալ են գրչագրաց:

* Հին ըսելով կ'իմանանք ոչ եթէ մեր Ա-Ե օրինակաց գրչութեան ժամանակը. քան զորս նմադոյն կը թուի Աննեւացի օրինակը, (տես ի ներքո). տպ. թեղապոյն). այլ ըստ որում ճարտարաց բովանդակած յեղանակներն իբրեւ վկայաբանութիւն նանուած լինելով միջիշեպ նաւասարէն Ե-Ձ զարուց մէջ. (այս մասին յաջորդ զիտոյն մէջ), անոք եւ ընդհանուր պատմութիւնը միմանց այնուհետեւ կրճատ գրչագրական փոփոխութեանց չեն ենթարկուած:

* Ազոնք են. « լեռնգիտնացեալ(ս) նաւանիք. եւ է ինչ զոր. . . եւ յայտմ նետ է յառաւ ի մտի ոչապէս եղաւ ի իմոյ անձինս, զի եթէ է եւ զոյ նետ » (տպ. 136-9). եւ միւսն, « զխոնարուած զիջոց իւրեանց . . . տաւել ցուցիք զՔժ սեր(ու եր) առ մեզ, եւ զյախանական . . . զմտաւ ամիք ծանուցանել (Կր), եւ պարեպեւել. եւ եթէ նախեանց ցոյց » (տպ. 133-6): Հոս տեսանոցոյ նման զանազանութիւնց արժիւղ ընթերցումին մէջ եւս կան, որոց նամմատ ուրիշ օրինակաց մէջ պէտք է փոխել քանի մի տեղ իբրեւ յայտնի սխալ ինչպէս, « (Իւրախ) մեծ օւրախութեան առնին », եւ ոչ « իւրախ » (տպ. 154). զարեւոյ « երթեաց արեւնետեւ կրճատել ի թագաւորն », եւ ոչ « կրճատել » (տպ. 153). եւ այլն:

** Ե. Բեկաւազայի Է Լուսնայ, նախապէշեալ տեղը, 309-28:

դաւակից էր Վասակայ եւ Մնաց ի Հայաստան : Ապա յայտնի է՝ թէ այդ Հակասութիւնը պտուղ է գրչագրաց աղաւաղման, զի զժողար է թէ Ղազար Ինքնին գործած լինի զայդ : Զայս կ'ընդունի եւ Տէրպօղոսեան :

Փարպեցւոյ երրորդ սեպչականին մէջ (Թ. 7), որ համառօտութիւն է չորրորդ հանրականին, ի պարս թանտարկեալ նախարարաց ցուցակին, կը տեսնենք երեք նոր իշխաններ՝ որք կը պակասին հանրականին մէջ, եւ հոս կը յիշուին միայն տոհմային անուամբք . « զիշխանն տանն Վանանդեայ, ... եւ զիշխանն Վնթունեայ, եւ զիշխանն Ալոցաց » : Ո՞նք են դրա : Աւարայրի մէջ կը յիշէ Ղազար « Թաթուլ տեր Վանանդայ » (210), որ ըստ Եղիշեայ՝ գլուխ էր երրորդ գնդին (204) : Եղյն մարտի մէջ էր եւ « Տաճատ գերտռնի » նիգակակից Թաթուլ (Եղ. 173, 204), որ միակ ներկայացուցիչն էր իւր տոհմին, եւ իւր նշանաւոր դիրքը ցոյց կու տայ՝ թէ նախարարն էր գնթունեան, Յազկերտի Հրովարտակին պատահանելու համար հաւաքուած նախարարաց մէջ առաջին անգամ կը յիշուի ի Ղազարայ՝ « տերն Ալոցայ Հրահատ » (126), եւ անգամ մ'այլ հոս՝ նորա երրորդ սեպչականին մէջ անանուն : Արդ, գնթունեայ իշխանն ըստ երկուց պատմեաց եւս ընկաւ պատերազմին մէջ, ուստի եւ չէր կրնար ի Պարսկաստան երթալ . հետեւաբար սխալ է իւր յիշատակութիւնը Ղազարայ սեպչականին մէջ, Եղյնը կ'անգածէր կ'ընէ եւ միւս երկու իշխանաց թանտարկութիւնն, յորաց զուրկ է չորրորդ հանրականը . զի եթէ Փարպեցին յիշած լինէր զանոնք, նա զուհ եւ վստահ իւր ընգունած նոր տեղեկութեան վերայ, պիտի յաւելոյր զանոնք հանրականին մէջ եւս՝ զոր կ'առնոյր յԵղիշեայ . բայց նա զգուշացեր է այդ բանէն, ուրիժն երեքն այլ (եւ մին անտարակոյս) եկամուտ են իւր սեպչականին մէջ : Ուստի այս եւս խանգարուեր է ժամանակաւ :

Այսպէս ահա երկու պատմեաց ցանկերու մէջ բարձրական կարգի անհամաձայնութիւնքն յառա՛ն են եկած՝ մասամբ հեղինակաց գրչի պատմութենէն եւ մասամբ գրչագրական ստփոխութիւններէ : Հետեւաբար բոլորովին անհաստատ է Տէրպօղոսեանի անոնց վերայ հիմնած Համոզումն, թէ Եղիշէի պատմութիւնն յետնագոյն ժամանակի զործ է, եւ թէ նորա կարծեցեալ խմբագրիչն եւ Ղազար ունեցեր են երեք օտար եւ քան զիրենք հնագոյն աղբիւրներ՝ նախարարաց ցանկերու համար :

Շարայարեղի

ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Հ Ա Յ Ո Ց

Ն Ա Ի Ա Բ Ա Ն

Ազգի մի կրօնից պատմութիւնն՝ նորա քաղաքական եւ բարոյական կենաց զիջաւոր կողմերէն մին կը ներկայացընէ . վասն զի ո՛ր եւ է զարգացումն՝ մտաւոր, արուեստական կամ ընկերական, սերտ յարնչութիւն ունի կրօնից հետ . ինչպէս իրօք եւս կը տեսնեմք, թէ աշխարհիս վերայ Հանճարոյ եւ արուեստի հրաշակերպք՝ մեծաւ մասամբ կրօնական ներշնչութեանց արդիւնք են : Դարձեալ, զի տենեք ի պատմութենէ, թէ այն ազգերն՝ որոնք մարդկութեան ընդհանուր յառաջադեմութեան Հոսանքէն բոլորովին զատուած եւ վայրենի վիճակի մէջ ապրեր են, նոցա կրօնական գաղափարներն եւ պաշտամունք երբէք չեն զարգացած, այլ միշտ նոյն ամենատար սատրեանի մէջ մնացեր են, որ է նիտրապաշտոյնին կամ տարապաշտոյնին (idolatrie). այսպէս եղեր է, օրինակ իմն, Աւստրալիոյ կղզեաց եւ կեդրոնական Ափրիկէի բնակիչք, բնիկ Ամերիկացիք, Լայպունացիք, եւ այլն : Մինչդեռ Ասիոյ ժողովուրդք, որք քաղաքականութեան եւ զարգացման նախկին վառարանին շուրջը գտնուեր են, անհամեմատ կերպով զերազանց եւ հոգեպաշտ (spiritualiste) կրօնք մ'ունեցեր են . ինչպէս եղեր են Չինացիք, որոնք իբր գերագոյն էակ կը ճանաչեն զԹիեյն (երկինք), յորմէ գոյացեր են աշխարհիս հիմնական ութ տարերք (եթեր, զուտ լուր, զուտ կրակ, կայծակ, հով, հասարակ լուր, լերինք եւ երկիր) . եւ Հնդիկք՝ որոնք զերագոյն էակ կը ճանաչեն զՆիքտամն, իբր սկիզբն եւ աղբիւր ամենայն էութեան եւ կատարելութեան : Պէտք է դիտել դարձեալ, թէ թանտոս կրօնքն զանազան կերպարանաց ներքեւ կը ներկայանայ մեզ, ըստ որում կը զանազանին ազգերն յիրեաց՝ ծագմամբ, լեզուաւ եւ յատուկ բնաւորութեամբ . ինչպէս որ ոչ պակաս ազգեցութիւն ունեցեր են կրօնից վերայ՝ երկրի կլիմայն, աշխարհագրական